

## Թէ Ի՞նչ է ՀԻՆԱԴՐՈՆՔ

♦♦♦♦♦

Հետեւեալ փոքրիկ դիտողուրիւնը կամ տեղեկուրիւնը Հինադրոնքի մասին շերտունեցաւ խմբագրուրիւնն Ա-ն . ստորագրուրիւնամբ մէջ է, որ կը խնդրէք թերթիս մէջ անկիւն մի շնորհն այնոր. զոր մենք սիրով կը հրատարակենք, գիտեռով ք' որչափ եւ անշան բան լինի եղած դիտողուրիւնն կրմայ միշտ իրեն օգուտու ունենալ: Յաձախ տեսմունքը է, որ մի միայն տասի կամ նոյն իսկ մի փոքրիկ կետի սրբագրուրիւնն կարող եղեք և մեծ շոյս սփառէ այնպիսի խնդրոց վերայ, որոնք երկար տարիներ չերմ պայքարենուց առարկայ եղեք են բանասիրաց մէջ: Ինչո՞ւ ապա չի փափաքի՞ որ ընթերցողը ու եւ է դիտողուրիւն արդանի կամ ուղղելի կեսեր որ կը գտնեն մեր թերթից մէջ, ուղարկեն իշրաքանիշը թերթի կամ յօդուածագրի, որ երկ իրաւացի են դիտողուրիւնը կամ սրբագրուրիւնը՝ հրատարակունան ընթերցողաց, իսկ երկ չեն իրաւացիք եւ ուղիղը՝ իրենց պատճառները տրուին: Զայս ահա դիտեր ենք հետեւեալ հրատարակենուն մէջ:

Խմբ.

**Հ**ԱԿԵՑ ԱՎՍՈՐԵԱԾԻ ՄԱՐԹԻ ԺԵՐԹԻՆ (յէջս 89-92) բաւական հետարքքական յօդուած մի կայր Յովհ. Անեցի ստորագրութեամբ, եւ « Եղիսաբեթուալուսոյ Հայոց ընտանեկան կենաց վերաբերեալ կարգադրութիւններ » Խորապորով: Արդ, այն յօդուածին մէջ կը կարդանք նոյն տեղուց հարսանեաց հրամանագրին հին բնագիրը, տեղական յատուկ բարբառով, որուն երկրորդ համարն կը բովանդակէ հետեւեալ կանոնը կամ սովորութիւնը. « Հարսինը հար Հինադրուն չի անէ որպէս ասոր առաջ, հապա հինադրունին օրն կայ ծէնէլու ազշիներ, եւ այլն »: Այս տեղ յիշուած հինադրունը անծանօթ բարին ատրակուսական մեկ-

նութիւն մի տրուած է անդ ծանօթութեան մէջ, իբր թէ նշանակէ՝ խնդրոյք, ձաշ, եւ կամ, հանդիսաւոր նշանուոր:

Արդ, քովս եղած սակաւ զաւառացի հաւաքած բառերուս մէջ կը զանուի նա եւ Հինադրանք, որ այսպէս կը մեկնուի. « Հանդիտուար դրուիլը հինայի (քնայի) ծայրից ձեռաւոց եւ սոփի հարսին »: — Ըստ սովորութեան հարսինիքէն երկու շաբաթ առաջ աղջկան մայրն կը հինէր իբր զատեր հասակակից աղջկիները (ոչ փեսային կողմանէ): Դորս միաբան բազանիք կ'երթային, եւ հոն երգերով եւ հանգսիի կը զնէին հինան ի ծայրածեռաց եւ սոփի հարսինն ա. Այս հանգէոր կատարելէն յետոյ, հարսին մայրն մեծահաց ինձնոց մի կը կատարէր անոնց, ուր չէին գտնուեր բնաւ արք:

Տակաէին 40 տարի յառաջ կային աղջանոց մէջ այս սովորութեանս նշանը, զոր անշոշա Պարուիներէն եւ թուրքերէն տառած են, որոնց մէջ կը շաբանակուի դեռ մինչեւ այսօր, մանաւանդ առաջնոց մէջ: Ավայսն, երբ եւրոպական բազագախնութիւնն մնաւ զանելով մերոց մէջ շատ մի ընաանեկան սովորութիւններ բնաշինջ ըրաւ, այսպէս նա եւ հինադրունքը զբեթէ վերցուեցաւ հարսանեկան սովորութեանց կարգին, որուն արդէն հակառակ էր նա եւ եկեղեցական իշխանութիւնն: Աւստի կը համարիմ որ Եղիսաբեթուալուսոյ սովորութեանց մէջ յիշուած հինադրունքը, որ կ'արգելուի, իմ յիշած հինադրանքը լինի:

Մ-ի-

1. Մանօթ է արդէն որ Համշէնի եւ Պանոսի գիւղացիք ցարդ ո զիբը ո կը հնչեն. ինչպէս, փիխանակ « ման գալ » ըսելու, « մօն գալ » կ'ըսնեն. « ինչ բան է ո, կ'ըսն « ինչ բան է », « սեղան » սեղն »: այսպէս նա եւ « հինադրանք » եղեք է « հինադրուն »:

